

«talle) մը մէջ, գլուխն ալ առջեւը ապակիններով տուփի մը մէջ՝: Վերջնոյս մասին կարծեմ Հ. Մատթէոսն է միայն որ կը տեղեկագրէ իր պատմածին մէջ՝ թէ գլուխն ալ մարմնոյն հետ Յրանասա կը դրկուի. սակայն այս մասին շատ աւելի արժէք ունի անշուշտ Վկային թոռան պատմութիւնը, որ մինչեւ իսկ հանգամանքները կը յիշատակէ:

Ուստի կը հետեւցնեմ բոլոր այս վկայութիւններէն, թէ ըստ իս լաւագոյն պիտի ըլլայ պաշտօնական միջոցներով խուզարկել Հոովմայ անթիւ մարտիրոսաց մա-

սունքներուն մէջ աւելի էր. վկային սրբազան գանկն ու ախոսն՝ քան ի Պոլիս անոր մարմինը՝:

Հ. Ղ. ՏՅԱԵԱ

1. Giovanni figlio di Der Comidas, essendosi poi fuggito in Roma per mettersi in sicuro delle mani degli Eretici, ivi vidde il dente, e la testa di Der Comidas; il dente chiuso in un cristallo e la testa in una cassa con vetro avanti» (Numm, Super Causae էջ 97):

2. Ըստ վերոյիշեալ Երանուցման Գործոց մատենին՝ Կղեմէս ԹԱԻ ընծայուած է նաեւ Վկային ընտաներէն կողմանէ Տէր Կոմիտասայ արեւմտաթափ մէկ սաւանը, ինչպէս էր թոռանը կը վկային:

### ՊԱՏԱՍԻԱՆԻՍ ՊԱՏԱՍԻԱՆԻՆ՝ ՊԱՏԱՍԻԱՆԸ

Կերեւի թէ «Ազգարար» եւ Պ. Եր. Տէր Անդրէասեան ուխտած են զիս հանգիստ չձգել, տարապարհակ վարել զիս, բարձր լեզուով առարա ընել անկարիաններով: Լաւ պատենէջին վրայ եմ՝ կազմ եւ պատրաստ:

«Ազգարար» է լեզուն՝ ժողովուրդն է՝ վերնագրով յօդուած մըն էր գրած (13 Ապրիլ), որուն պատասխանած էի, «Լեզուն՝ ժողովուրդն է, բայց ուզողագրութիւնը՝ ժողովուրդը չէ» (Բազմակից Ապրիլ):

Ասոր ի պատասխանի «Ազգարար» երկու յօդուած եւս գրեց՝ սա վերնագիրներով. «Շփոթութիւն չկայ» (25 Մայիս), եւ «Եթէ չըլլար «Յետազան» (29 Մայիս): Առաջինը՝ անուշ, երկրորդը՝ կծուանուշ:

Պիտի պատասխանեմ շատ համոռոտ: Մենք ըսած էինք թէ «Ազգարար» կը շփոթէ իրարու հետ «լեզու եւ ուղղագրութիւն»:

Ինք սակայն կ'ըսէ. «Շփոթութիւն չկայ... մենք պարզապէս ողջակէզ ենք, թիւրիմացութեան զոհ ենք»:

Հետեւանք այն կ'իլլէ ուրեմն որ շփոթութիւնը մեր մօտն է, եւ ինք «ողջա-

կէզ» մը, «զոհ» մը՝ մեր թիւրիմացութեան:

Յաւախ՝ բան. բայց իրօք այդպէս է:

Մեր ըսածը ահա. «Լեզուն, այո՛, ժողովուրդն է. ժողովուրդը նախ խօսեր է լեզուն, եւ շատ ժամանակ վերջ կազմուեր է քերականութիւնը, որուն մաս կը կազմէ նաեւ ուղղագրութիւնը: Բայց քերականութեան եւ ուղղագրութեան մէջ ո եւ է գործ չունի ժողովուրդը. գործը հոն ֆերականին՝ գրագէտին է»...:

«Ձեզի հետ եմ, այո՛, ժողովուրդը նոր բառ կը ստեղծէ, բառի մը ձեւը կը փոխէ, լինելը՝ շլլայ կ'ընէ, առեկը՝ բնկի, արտասուքը՝ արցունքը, ասնայնը՝ ասնկնայ, բայց չի կրնար արցունքը՝ արծնքը գրել, ասնկնայը՝ ասնկնայ, եւն: (Բզմ. էջ 178):

«Ազգարար» այս սողերը մէջ բերելէ վերջ՝ կ'աւելցնէ.

«Թող ներէ պատուական Հայրը, որ դիտել տանք թէ մեր մօտը չէ շփոթութիւնը:

«Նախ» ճիշդ չէ ըսել թէ «ուղղագրութիւն»ը բոլորովին անկախ է լեզուէն, եւ թէ ժողովուրդը քնաւ գործ չունի հոն»:

(Մենք առանկ բան չըսինք. չըսինք թէ «բոլորովին անկախ է լեզուէն», այլ ըսինք թէ ուղղագրութիւնը մաս կը կազմէ քերականութեան, բայց ժողովուրդը անոր մէջ գործ չունի):

«Չէ՛ որ քերականութեան դերն է ականջ տալ անոր (բառին) հնչիւնին, եւ համապատասխան գիրերով արտայայտել զայն, հարազատօրէն արձանագրել»:

(Մեր բառն ալ նոյնն է, տես վերեւ): «Փոխանցան հնչիւնը, ուզէ չուզէ պիտի փոխուի արտայայտութեան ձևը: «Եկեղեցւոյ» եղած է եկեղեցիի, որքան ալ նախորդը ըլլայ կանոնական ուղղագրութիւնը: Ո՞րք ղարձած է սո՛ւ. վարդանշա՛ր՝ վարդանուշ, յոյս՛ յոյս», եւն. եւն.:

«Ազգաբար» միեւնոյն շփոթութեան մէջ է: Լեզուն շինած է ինքը ժողովուրդը. տարիներ, դարեր զայն խօսած է, եւ երբ զիր է գտնուել՝ ուսեալ մարդիկ, զրագէտներ՝ այդ լեզուն զրի են առեր ժողովուրդին հնչման համեմատ: Այդ ժողովուրդը ըստուածը, զանգուածը՝ ինչպէս հիւսմ, հին ատենն ալ խօսեր է լեզուն, բայց երբ ուզէ գրել՝ սխալ կը գրէ. վասն զի ամէն լեզուի ուղղագրութիւն մասնաւոր ուսում կը պահանջէ: Իսպախէն լեզուի ուղղագրութիւնը աշխարհի լեզուներուն ամենէն դիւրինն է. եւ սակայն ես առիթ ունեցած եմ կարգալու ուսում՝ զարգացում չունեցող իտալացիներու նամակներ՝ լի ահռելի սխալներով, եւ ապշած մնացած եմ:

Արդ, «Ազգաբար» ինչպէս կ'ուզէ որ «իր իսկ շինածին ուղիղ արտայայտուելուն, ուղղագրութեան մէջ ձայն ունենայ ժողովուրդը» որ ուսում չունի, եւ մենք մամաձայն գրելու բեռ մը ունինք:

«Եկեղեցւոյ եղած է եկեղեցիի» կ'ըսէ. հոս, սակայն, ուղղագրութեան խնդիր չըկայ. հոս ձեռի խնդիր է. առաջինը՝ գրաբար, երկրորդը՝ աշխարհաբար. կրնար «Ազգաբար» շարել բոլոր հայերէն բաները որոնք աշխարհաբարի մէջ փոխած են իրենց հոլովումը: Պետք՝ զրարարի մէջ սեռական ունի գետոյ. աշխարհաբարի մէջ

գեռի. չունինք զրարարի մէջ ալ բառեր որոնք այլ եւ այլ հոլովումներ ունենան. ժողովուրդ կ'ըլլայ ժողովրդեան, ժողովրդի, ձգուի, ինչ կ'ըլլայ ասով. ուղղագրութիւնը ինչ գործ ունի հոս:

«Եկեղեցւոյ եղած է եկեղեցիի, որքան ալ նախորդը ըլլայ կանոնական ուղղագրութիւնը»: Սխալ դիտողութիւն. մին՝ զրարարի կանոնական հոլովումն է, միւսն ալ՝ աշխարհաբարի նոյնքան կանոնական հոլովումը, ոչ ուղղաբարիսը, հոս ուղղագրութիւն չի մտնիր. կը մտնէր այն ատեն՝ եթէ եկեղեցիի ուղիղ ձեւը զրուէր եկեղեցիի: Գրաբար եւ աշխարհաբար իրարմէ այնքան տարբեր են, որքան Մար. կոսն ու Կիրակոսը:

«Ո՞րք» զարձեր է «ուժ». թող դատնայ, ինչ եղաւ ասով. բառին ձեւը պարզուեցաւ. արդէն ոյ=ու. ինչ որ պիտի ըլլար սեռականին մէջ նոյնը կատարուած է ուղղականին մէջ. ոյժ՝ սեռական ուժոյ, սեւոյ՝ սեռ. սեւոյի, յոյս՝ յոսոյ:

Բայց ո՞վ ըսաւ թէ ժողովուրդին ամէն խօսածը լաւ է. կ'ըսէ յիտուակ, փետուկ, տմեկ, եւն. եւն. այսպէս պիտի գրէր զրագէտը, թէ ոչ՝ ինչ որ կոշկոտոտուն կայ անոր արտայայտութեան մէջ՝ պիտի ուղղէր, համաձայնեցնէր քերականութեան, ըստ լեզուին ոգոյն: Հայ լեզուն նոյն բաղաձայնը չի կրկնիր, որով պիտի գրէր յիտակ, փետակ, տմեկ. ուղղագրութիւնը հոս է որ կը մտնէ:

Հելուսի խօսք կ'ընէ «Ազգաբար». ունինք մենք այսօր ուղիղ հնչիւն. մեր բ եւ փ, գ եւ չ, դ եւ բ, ձ եւ ց, չ եւ չ, բ եւ ս, ե եւ կ գրելու քանի հոգի կան որ ուղիղ արտասանեն. եւ ժողովուրդը՝ զանգուածը՝ ինչպէս կ'ուզէր որ մաս ունենայ ուղղագրութեան մէջ, գիտնայ զանազանեւ այդ գրերուն իրարմէ ունեցած հնչման տարբերութիւնները, երբ ուսումի երես տեսածներն իսկ կը սայթաքին, կը գթեն...:

«Կ'ուզենք յայտնել, կ'ըսէ, որ դարբու փոշիին տակ մնացած ձեւերը չեն կրնար իբր անյղի լի կաղապար ծառայել

լեզուին համար, որ անդադար կը փոխուի ու կը կոկուրէ» :

Միշտ միեւնոյն յանկերզը... տարօրինակ բան: կրնան լեզուի մը բառերը փոխուիլ, ինչպէս ըսաւ Որատիոս, հինը կ'իյնայ, նորը կու գայ, բայց չըսաւ թէ բառի մը ուղղագրութիւնը կը փոխուի. հաց բառը Սկզմէն ի վեր այսպէս գրուած է, և այսպէս պիտի գրուի մինչև վերջին դատաստանին օրը. եթէ անդին գրել կարողալ կայ, հոն ալ այդպէս պիտի գրուի, և ոչ երբեք յսց:

Յայտնել բառը դարերու փոշիին տակ քննարկել քան թէ, ինչո՞ւ հայտնել չէք գրեր. ինչո՞ւ փոշի կը գրէք և ոչ բոշի. ինչո՞ւ ձեռն և ոչ ցեկ, իսկ սա անկողին՝ դարեւուր փոշիին տակ բորբոսած՝ ինչո՞ւ աննեղի չէք գրեր. սա եկեղեցի բառը՝ ամենահին և անհատեւում դարերու փոշիին ներուն տակ ճորթկուած՝ ինչո՞ւ չէք փոխեր, չէք կոկեր ու չէք գրեր՝ եկեղեցի. շարունակե՛մ դեռ:

Դուք թառ, ձեռն և ուղղագրութիւն կը շփոթէք իրարու հետ. ժողովուրդը նոր բառ կը ստեղծէ, (նոյն իսկ նոր լեզու ելլող մանուկը իրեն լեզու կը ստեղծէ) արտասուքը արցունք կ'ընէ, բայց մաս չունի գրչութեան մէջ. քերականն է որ այդ հնչուածին այդ գրերը սեփականներ է. գրեր է արցունք և ոչ արձանք, վասն զի գիտէ որ ըստ լեզուական օրէնքի՝ սու հասարակ է ցոյիս Սկի չի գիտեր՝ չի կրնար գիտնալ ժողովուրդը. Որով ըսել է թէ բարին կազմութեան՝ շխտութեան մէջ մասունի, բայց ուղղագրութեան մէջ՝ ոչ:

\* \* \*

« Աղղարար » իր երկրորդ յօդուածին վերնագիրը դրած է «Եթէ չըլլար «Յետագան...»

« Բացատրեցինք, կ'ըսէ, թէ շփոթութիւնը մեր մօտը չէ » (ինչ բացատրեցիք որ, հակառակը այսինքն), « և թէ Հ. Սկսէն Ղազիկեանն ալ մեզի հետ կ'ընդունի որ գործածութիւնը կարեւոր դեր ունի ուղղագրութեան մէջ »:

Չեմ՝ գիտեր թէ ե՛րբ ըսեր եմ ասանկ բան: Այն ստեղծ ինչո՞ւ ելլէի՝ սիրտ հատցնէի. «Մի՛ գրէք... Այլ գրեցէք» գրէի, և 5-600 տարիներէ ի վեր գործածուած սխալներուն դէմ ողորդէի... ինչո՞ւ նոյն ինքն «Աղղարար» որ կ'երկրպագէ սովորութեան և գործածութեան, դարերով գործածուած թաղի, թաղիս, ամեն, եւն. եւն. սրբագործուած սխալները փոխած՝ անոնց ուղղիչները կը գործածէ...

«Երբ ժողովուրդը « եկեղեցոյ » չըսեր (—չ'ըսեր) այլ եկեղեցիի, քերականը ըստիպուած է հետեւիլ անոր, որքան ալ կանոնի հակառակ ըլլայ երկու ձայնաւոր քով քովի բերելը »:

Մեղայ Ստուռոյ, ինչո՞ւ կանոնի հակառակ ըլլայ երկու ձայնաւոր քով քովի բերելը:

«Աղղարար» գիտէ բան մը, բայց պակասաւոր է: Ահա ուղղը. Հայ լեզուն չի կրկններ, այո՛, ոչ նոյն բաղաձայնը, և ոչ ալ նոյն ձայնաւորը, բայց (ուշադրութիւն) արմատ բառերու մէջ. պատահար կը կրկնէ թէ բաղաձայնը և թէ ձայնաւորը:

Քննել, փրքիլ, կտակը բայերուն մէջ պատահարար իրարու քով են եկած երկու բաղաձայնի. բայց անոնց արմատներուն մէջ այդ բաղաձայնները իրարմէ զատուած են ձայնաւորներով, քննել, փրքի, կտակ: (Սխալներ են Ստեփաննոս, ծալել):

Պատահարար կը կրկնուին նաեւ ձայնաւորները. մարգարէ բառին բացառականը կ'ըլլայ ի մարգարէի. (ամէն կիրակի Հայ եկեղեցին կը կարդայ ընթերցուած մը յիշայեայ մարգարէի, կամ ուրիշներէ). է կամ էն բառին բացառականը կ'ըլլայ յէն. նոյնպէս աշտ, թագ, սերտ, քնրոք, կիրակի, թագ, ախ, քոռ ու նման բառերուն բացառականները կը կրկնեն իրենց ձայնաւորները: Նոյն նման եայ վերջացող բառերը, քրիստոնեայ, հրեայ, կ'ըլլան ի քրիստոնեէ, ի հրեէ, և այլն, և այլն:

Նմանապէս եկեղեցի բառն ալ սեռականին մէջ կը կրկնէ ի ձայնաւորը, և

կ'ըլլայ եկեղեցիի, պարզ՝ մարուր եւ ընտիր, առանց կանոնի հակառակ ըլլալու։ «Թող լեզուազէտ Միխիթարեանները իրենց ուզածին չափ պոռան թէ chaos պէտք է գրել քառու, ինչպէս Pharaonը եղած է Փարաոն։ Ժողովուրդը քառու կը հնչէ, եւ գրողն ալ այդպէս կը գրէ ու պիտի շարունակէ գրել։ Որովհետեւ, անբնական է սպասել որ օտար լեզուներու մէջ այդպէս կարգացող ու հնչող հայը՝ բոլորովին ձեւափոխէ զայն, երբ կարգը զայ իր տառերով արտայայտելու։»

Եստ իրաւացի դիտողութիւն. կը հաստատմ որ աստուգ Pharaon կարգացող ու հնչող մարդիկը հայ չեն եղած, այլ հոթենթացի. եւ իբր այդպիսի՝ զայն ձեւափոխեր են՝ երբ կարգը եկեր է իրենց տառերով արտայայտելու, եւ ելեր փառասն ըրեր են...

Բոլորովին ձեւափոխում չկայ, պարզ ք զիրն է որ կ'աւելնայ. կանոնը բացատրած ենք, դրած ենք թէ այդպէս պէտք է ըլլայ. Գիտենք որ ընող չկայ, բայց մեր պարտքն էր զնիւ ուղիղը. Եթէ ամէն ըսածնիս ընէին...

Բայց ամենէն աւելի՝ շեշտի մասին մեր ըրած դիտողութիւնն է որ վշտացուցած է մեր սիրելի «Ազգաբարձր, Անշուշտ եթէ գիտնայի թէ այդքան պիտի վիրատուրէր, չէի գրեր։»

«Մեր Հ. Ա. Ղազարեանը ինչո՞ւ մատը փաթթած է շեշտի վերաբերեալ ձեւական պարագաներ, երբ անոնք ոչ մէկ կտայ ու երկ վէճին հետ... Մեր խօսքին մէջ յարուցուած սկզբունքը եւ շեշտերու պարագան ի՞նչ առնչութիւն ունին իրարու հետ։ Մենք ըսած էինք թէ սովորութիւնը՝ գործածութիւնն է մեծագոյն դատաւորը, եւ թէ անբնական է դարբերու փոշին իբր փորձաբար ընդունիլ։ Եւ պատասխանը պէտք է կեղերոնանար այս կէտին շուրջ, եւ ըլլար շեշտակի, եւ ոչ թէ շեշտերու մէջ ճապաղէր։ Մենք կ'ուզենք հմուտ բանասէր տեսնել վերը՝ իրեն արժանի ծանր «թառ»ին վրայ»։ Բառեր...

Իմ կարծիքով՝ շեշտի մասին զբաժն

լաւ առնչութիւն ունի յարուցուած վէճին՝ սկզբունքին հետ։ Եւ մատ փաթթած չեմ, այլ արդէն իսկ հրատարակուած գրքէս մէջընդմեջ մը ըրած եմ, այն ալ ի հաստատութիւն «Ազգաբարձրի դրած սկզբունքին, թէ «լեզուն՝ ժողովուրդն է»։ Իր թէզն է որ պաշտպաններ եմ, եւ եթէ յիշեր եմ «Ազգաբարձրի գործած շեշտի սխալը՝ պատահաբար է. նոյն սխալները կը տեսնուին ըսած եմ, գրեթէ ամէն թերթի ու գրքի մէջ։ Ուզողը կրնայ տեսնել Բազմավեպի 182 էջը՝ ա. սիւնին տակէն «Չեր յողուածին մէջ»... պարբերութենէն, մինչեւ բ. սեան ստորորդ. Չեմ ուզեր կրկին արտասուել հոս։ Ըսած եմ հոն. «Ժողովուրդին ողջմտութիւնը շատ բարձր է գրողներուն ողջմտութենէն»։ Ինչուն՝ դրած եմ հոն օրինակներով։ Իմ ամբողջ յողուածիս մտքը ժողովուրդն ու զրագէտն է։ Ըսած եմ հոն թէ մեր լեզուն աւերողները, աղնատողները գրողներն են։

Ըսած եմ թէ ժողովուրդը, նոյն իսկ նոր լեզու ելող հայ տղեկը «սիրտը կտոր կտոր չ'ըլլար» կ'ըսէ, իսկ մեր գրողները կը գրեն. «սիրտը կտոր կտոր չ'ըլլար» են։ Արդ ի՞նչպէս կարելի է ըսել թէ շեշտի վրայ զբաժն առնչութիւն չունի խնդրին հետ։

Բայց մեր սիրելի «Ազգաբարձր» մեր այդ իբր թէ «հաւկիթի մէջ մազ փնտռելու» փորձէն թեւազրուած՝ Բազմավեպի մէջ սխալներ կ'որոնէ. կ'ըսէ. «Օրինակ, հայերէն է սա նախադասութիւնը որ կը փայլի 191րդ էջին վրայ, այն ալ իբրեւ իմքաղութեան գրչէն ելած. «Անցնելով Լորտ Պայրընի սենեակը այնտեղ առանձին պատիւ մը չունի մեր բարձրագուստի հիւրին, խնդրուցու թագաւորներու Ոսկեգրքին մէջ իր անունը ստորագրել»։

Հայակեպ զրուած նախադասութիւն մը, զոր անշուշտ կարելի էր աւելի լաւ արտայայտել, բայց քերականական անանկ ծուր սխալներ չկան։ Անդէմ բայերը դիմաւորի վերածելով՝ պարբերութիւնը ներկայանալի ձեւ մը կ'առնէր. «Անցնելով Լորտ Պայրընի սենեակը, հոն առանձին

պատիւ մը ընծիւու համար մեր բարձրապատիւ հիւրին, խնդրեցինք իրմէ՛ որ Թագաւորներու Ոսկեգրքին մէջ ստորագրէ իր անունը»:

Բայց այս չէ կարեւորը. կարեւորը մեր «մեղանշումն» է:

«Շարունակենք, ըսն՛ք, կ'ըսէ, որ նոյն ինքն վարդապետը «մեղանշում» մը կ'ընէ, գրեւով. «Ատանկ շար դիպուած յի պատահիր երբեք»: Չէ՛ որ երկու ժխտական քով քովի չեն զար, եւ «երբեք»ը կը նշանակէ ո՛չ մէկ ստոն եւ հետեւաբար պէտք չունի աւելորդ ժխտումի մը»:

Իսպ յոր բան չեմ հասկնար այդ տողերէն. ըստ այգ վճիռն ուրեմն յի-նս վերցնելու ենք, քանի որ երբեք-ը «ոչ մէկ ատեն» կը նշանակէ հղեր, եւ գրելու ենք «ատանկ շար դիպուած կը պատահի երբեք»...

Եւ ո՞վ է ըսեր որ «երբեք» ոչ մէկ ատեն կը նշանակէ հղեր, փոքրիկ դաս մը պէտք է հոս «Ազգաբար»ին:

Մինք երեք մակըայնեք ունինք. ոտքը, ուստեք, կրքեք:

Ասոնք բուն իմաստը այսպէս՝ դրական է. անենք միայն երբեքը:

Կը բերեմ օրինակներ ոսկեգարէն. «Թերեւս երբեք յաշուեցի ինձ ... զալ առ ձեզ. — Ո՞ր երբեք զինուորիցի իւրովը Թշուկօր. — Յո՞ր երբեք ասաց ի հրեշտակաց. — Ապա էր երբեք, զի չէր հիւզն. — Է՛ր երբեք, զի վասն մեղաց լինին այսպիսի տանջանք, եւ է՛ր երբեք՝ զի պատահարը պատահեն. — Բազում անգամ անկանի ի հուր, եւ երբեք ի ջուր»: Եւն. Եւն. Աշխարհաբար ալ կ'ըսենք. «Եթէ երբեք այդ բանը ընես»... Ըստ «Ազգաբար»ի այդ երբեքները «ոչ մէկ ատեն» պէտք է հասկնանք: — Որով այսաբարը շատ անգամ կրակի մէջ կ'իյնայ, եւ «ոչ մէկ ատեն» ջուրի մէջ. մինչ իմաստն է, եւ երբեմն ջուրի մէջ:

Ասոնք բոլոր դրական իմաստով են, եւ ո՛չ մէկ ատեն չեն նշանակեր:

Նոյն դրականը ժխտական կ'ըլլայ՝ երբ քովը գնենք ոչ. «Ոչ երբեք ասեն շատ. —

Ոչ երբեք զիտէի զձեզ. — Երբեք զպատուիրաննա քով ոչ անցի. ուլ մի երբեք ոչ ետուր ինձ. — Երբեք ի գիտութիւն ճըւմարտութեան ոչ հասանն», Եւն. Եւն.:

Աշխարհաբարի մէջ երբեմն երբեք կը գործածուի ժխտականի իմաստով, բայց լռելիայն հետն ունենալով միշտ ժխտականը, որ թէեւ զանց կ'ըլլուի, բայց իմաստը յայտնի կը ցուցնէ:

Ըսածս պիտի ընես. — Երբեք (լռելիայն՝ պիտի չընեմ): Չ՛բարձր, «երբեք պիտի ընեմ», այլ կը դուրս պարզ «երբեք», եւ կը հասկցուի՝ երբեք պիտի չընեմ, «Ազգաբար» շի շփոթութիւնը ասկէ ըլլալու է:

Մինք գրած էինք «ատանկ շար դիպուած յի պատահիր երբեք». երբեքը կըրնաս դնել նաեւ առաջ կամ մէջը. երբեք ատանկ... յի պատահիր, կամ «ատանկ շար դիպուած երբեք յի պատահիր»:

«Ազգաբար» ինքն ալ ունի նման բան մը նոյն էջին մէջ. «Ո՛չ, սիրելի Հայր, երբեք նպատակ ունեցած չեմք»:

Այս ինչ բան է, վերն ըսածն ինչ բան է: Ո՛ւր է հոս մեր «մեղանշում»ը:

Յետոյ կ'աւելցնէ «Ազգաբար». «Բայց գիտենք, խորագրէս համոզուած ենք թէ վատակարար Մխթարեանը չպիտի կճէր մեզ եթէ չըլլար սա «յետագայ» քառք»:

Անշուշտ եթէ չըլլար «յետագան», ոչ ինք «Ազգաբար» պիտի գրէր այս մեր գրութեան տուն տուող յօդուածը, եւ ոչ ալ մենք սոյն տողերը պիտի գրէինք. աս՛ շատ պարզ է: Բայց մեր ըսելիքն այն է՝ որ ըլլար իսկ «յետագան», «Ազգաբար» մէջ մտնելու չէր: «Ազգաբար» ելաւ պաշտպանեց զիմացինիս սխալը, որ է ըսել՝ սլաք մըն ալ ինքը արձակեց մեզի դէմ. ու մենք կընայինք անտարբեր մնալ. ինք ալ ելաւ պատերազմելու. հարկաւ անք ալ պիտի փոխադարձէինք, իր վրայ անպաշտպան կողմ պիտի փնտռէինք մեր սլաքն անկէ ուղղելու համար իրեն: Կը հաւատանք երբ կ'ըսէ թէ նպատակ ունեցած չենք կողմ բռնելու, այլ ուզած ենք միայն սկզբունք մը պաշտպանել: Եւ

«յետագայ» բառը յիշած ենք պարզապէս իբր օրինակ, Քալոյ չէ՞ որ «յետագայ» բառն էր որ իր միտքը ձգեց՝ թէ առանկ սկզբունք մը կայ եղեր, եւ հլաւ զայն պաշտպանեցու՝ մեզ ի հեծուկս:

Սկզբունք մը ծուռ՝ (ինչպէս է ներկա-րիս) կամ շրտակ՝ կրնայ պաշտպանուիլ՝ բայց պէտք էր երկու պարագային ալ գիտ-նալ առեանք, մասնաւանդ երբ գիտէր՝ ինչ-պէս կ'ըսէ ինքնին՝ դիմացիին հոգեկան տրամադրութիւնը: — Մէկ խօսքով, ինքն ալ նոյն խափայէն է եղեր՝ ինչպէս կ'ըսուի բարձր լեզուով, որով ամէն իրաւունք ու-նեի՛ ընկու. այն ինչ՝ որուն դէմ կը գան-գատի: Ըննաց որ այդպիսի նիւթերու մասին խօսելու պատրաստութիւն չունի «Ազգա-րար»-ը. ասոնք մասնագիտական բաներ են. մասնագէտներն իսկ կը գթեն. ահա նոյն մասնագէտը նոյն ինքն «Ազգարար»ի մէջ նորէն յօդուած մը հրատարակեր է «Փա-սայեղ թէ փառահեղ» վերնգրով: Ա՛-բողջ յօդուածը վերէն վար ծուռ ու սխալ է: Նախադասութիւն չկայ որ սխալ չըլ-լայ: Բազմավեպի սոյն թիւին մէջ արդէն կը կարդաց պատասխանս:

Ստիպուած եմ դնել հոս ձեր յօդուա-ծին սկիզբի տողերը: «Պատասխանը այն-քան լեցուն է յարակից ծանօթութիւննե-րով, եւ այնքան համեմուած անկեղծ ու հաճելի արտայայտութիւններով, որ ասոնք վայելելու համար, կ'արժէր զբոսել մեր ներհուն բանասէրը իր «փեթակ»ին մէջ, եւ ականայ խօսելու ստիպել, ի՛նչ փոյթ թէ քանի մը թեթեւ սլաց ալ մեզի ուղղած է: Ա՛բողջ գրութիւնը ճաշակելու սորոյն, կ'արժէ յանձնառու ըլլալ այբարին, մա-նաւանդ երբ նկատի առնենք որ մենք պար-զապէս ողջակէզ ենք, թիւրիմացութեան զոհ»:

Յայտնելով շնորհակալութիւնս սոյն ազնիւ տողերուն համար, կ'աւելցնեմ թէ նոյն անկեղծութեամբ է որ գոված եմ իր մէկ քանի «Խօսք»ներ, աղէկին՝ աղէկ-գէշին՝ գէշ ըսած եմ, եւ պիտի ըսեմ միշտ նոյնպէս, ինչպէս նաեւ ներկայ գրութեանս մէջ ալ ըսեր եմ. ես ոչ կեղծիք ունիմ,

եւ ոչ ոեւէ յետին միտք իմ գրութեանցս մէջ:

«Ազգարար» ամենէն վերջ կ'ըսէ. «... Եթէ չըլլար այդ «չըլլալոց բառը» (յե-տագան), վտան ենք որ շատ բան պիտի զեղչէիք ձեր կողմնակի ականարութիւննե-րէն, եւ ի միջի այլոց չպիտի անիրաւէիք մեզ, ըսելով թէ ձեր գրածին վրայ էր որ շտկեցինք մեր սխալը եւ սկսանք «բախիլ» գրել: Այո՛, շատ բան սորվելիք ունինք ձեր անսպառ հմտութենէն, բայց հաւա-տացէք որ այս խօսքին հեղինակը աւելի քան տասնըփոյց տարիէ ի վեր բոխին կը գրէ եւ ոչ թէ բաղիսեմ»:

Ոչ միայն կը հաւատամ, այլ եւ կը հաս-տատեմ թէ «Ազգարար» կատարելապէս իրաւունք ունի այդ գանգատն ընելու. ա-նիրախիլը քիչ մը ծանր է, սխալի կրնար զրուիլ: Ըրած անիրաւութիւնս ահա, «մենք խօսեցանք այս սխալին վրայ, կարդացիք, համոզուեցար, ուղղեցիք» (Քազմ. էջ 180): Ետ կ'առնեմ այս տողերը: Անձամբ քննե-ցի «Ազգարար»ի անցեալ տարուան մարտ ամսէն առաջ եղած թիւերը (Ֆրգ.ի մարտի թիւին մէջ էի գրած բաղիսեմ-ի մասին), յունուարի մէջ գտայ բախուսի բառը՝ այս-պէս ուղիղ ձեւով:

Քալոյ իմ հարցումս կը մնայ նորէն իր ուժին մէջ, կը գովեմ «Ազգարարը» որ այդ սխալն ուղղեր է, բայց ինչո՞ւ ուղղեր է երբ կը գրէին եւ դեռ զբողներ կան սխալ ձեւով:

Սովորութիւններ կան որ յոռի են, կան ալ՝ որ բարի են: Յոռի սովորութեամբ յետագայ կը գրեն, բարի սովորութեամբ հետագայ, ինչո՞ւ բարի սովորութեան սկզբ-բունքը չի պաշտպաներ, եւ յոռիներ կը ջատագովէ, երբ բաղիսեմ ձեւը որ 5—600 տարիներէ ի վեր կ'ապրէր եւ կ'ապրի դեռ՝ կ'ուղղէ, եւ «յետագան» որ 100 տա-րիէ ի վեր կ'ապրի՝ կը նախընտրէ ընտիր հետագային՝ որ հազար հինգ հարիւր տարիէ ի վեր կանց ունեցեր է, եւ ունի հիմա ալ ընտիր գրիչներու մէջ:

Նորայր Ռիւզանդացին ծանօթ է ամէ-նուն. մեզի ծանօթ ժամանակներու մէջ՝

իրեն նման բառագոտ ունեցած չէ հայ ազգը. ըսի տեղ մը թէ մեծ Բագրատունի նին անգոր գանի կը յարգէ եղեր՝ նոյն իսկ իր աշակերտութեան օրերուն, եւ իր գոտած բառն է եղեր Պոսուէի Դամբա. նականներուն առաջինին մէջ գործածուած «Նաւն զօրագլխական» բարը=Amiral. «L'amiral où elle était ... fut repoussée aux ports de Hollande. Նաւն զօրագլխական յորում ինքն կայր... վարեցաւ անդրէն ի նաւահանգիստսն Հոլունդիոյ» (Դամբաեակեանք, էջ 26): Նոյն բառը գործածուած է Փիլիպի մէջ Ելք, Բ. փոք. 500: Նորայր ինք անձամբ ըսած է ինծի, Բագրատունիին դրած է եղեր «Նաւն ծովակալի», փոխել է մարդը:

Արդ, նոյն Նորայրը Մշակի մէջ 1899, թ. 16, «Հայերէն հին գրականութեան խնդիրներ» յօդուածաշարքին 10-րդ տողին մէջ կը գրէ. «Չլայ Մատենագիրքը «ՆԵՏԱԿԱՅ զարուց»։ Չլայեր յետագոյ դարուց, ինչպէս կը պահանջէ վերջին ժամանակներուս ամենէն մեծ հայկաբանն ու Թարգմանիչը, Երուանդ Տէր Անդրէասեան, ինչպէս գրեւ էր Պոլսոյ Թերթերէն մէկուն մէջ մեծիմաստ ոմն՝ Մայրը Արէէի ծառայութիւն Թարգմանութեան առթիւ:

«Ազգայար»ի Ռունիս 1-ի թիւը եկաւ. տեսայ որ մեր Շրջիկը Թափառում մը ունի հոն տէրտէրներուն շուրջ, սկսայ կարգալ, եւ ահա աչքիս հանդիպեցան «խոյս կու տայ, «փոխ կու տան», ձեւերը, եւ որոտայացայ շատ, բայց խորհրդածեցի թէ ինչո՞ւ «Ազգայար» «կուտայ» կը գրէ, հետեւելով վատթար սովորութեան, եւ ի՞ր իսկ աշխատակցին ուղիղ ձեւին չի հետեւիր. եթէ կան կատայ գրողներ, կան անգին կոս տայ գրողներ ալ՝ սկսեալ Շրջիկէն. երկու սովորութեանց մին՝ յոտի, մուսը՝ բարի. ինչո՞ւ յոտի հետեւիլ, եւ բարիին չհետեւիլ. . . ինչ որ ըսած էր քաղիսկին՝ չէ՞ր կրնար ընել ասոր ալ. այսինքն ուղիղին հետեւելով՝ ուղիղը գրելու Բայց աս ինչ է. «Չկայ տէրտէր մը որ յոսմանս շրջայ իր պորտը». վայ թըշուռական Շրջիկու. եղաւ ասրկա. դուն

որ այնքան աղուոր դաս մըն էիր տուեր օր մը գրաշարներուն, եւ մեծ խնամք ունիս ուղղորնութեան, եւ ահա իբր լաւ գրողի օրինակ ալ կը բերուիս, աս ինչ խաղըութիւն:

Ռոմանիկ բայն է, կը տեսնէք «Ազգայար»ս, ըսի թէ գրողներն են որ մեր լեզուն կ'արեքն՝, ահա օրինակ մը ամենէն լաւ գրողներէն մէկէն. յոսմանս. «աստանս», «սեկանս»—ի ցեղէն. առաջին ան-

1. «Ազգայար»ի եւ Պուլոյ ուրիշ Թերթերու մէջ նոր սեւալ մըն ալ բուսեր է. չէ՞ որ ըսինք տեղ մը թէ սեւալներն ինն՞ք ոսկին կը երունին: Հայ լեզուին մէջ նորեւուկ սովորոյթ մը բուսած է բուսական աստեղ ի վեր. այսինքն՝ բարդ բառի մը միավանկին վրայ երգին փոխանակ ենթի. Շոքեան, արեւորդ, բոցեան, արեւորդներ, եւն:

Երբ երկրորդ միավանկ բառը զոյական մըն է՝ եր կը գրուի, իսկ եթէ այդ միավանկը բայարմատ է՝ կողմ սեւալ է զնել եր. — Արեւոյսը՝ չի կրնար անցուցարեւեր գրուիլ, դարձ զստանձ բային արմատն է, ինքեան յարմ' չի կրնար գրուիլ ինքեանը, այլ ինքեանը: Երկրայափնի՝ երկրայափնի, երկրագործ՝ երկրագործեր, ինչո՞ւ, որովհետեւ բայարմատ է Զեռագործ՝ ձեռագործեր, եւ ոչ թէ ձեռագործ. այդ գիրք՝ գրեմ բային արմատն է:

Ատուտար՝ առուտարներ, երբեքի՝ երբեքներ եւ ոչ թէ առուտարներ, երբեքներ, որովհետեւ բայարմատ են, Գնու ուրիշ շատ պարզանի կան. օրնակի համար երբ բառը ասանց յօդակապի բարդուած է՝ բացարձակ եր չի գրուիր, այլ պէտք է ենք զնել. Ոմն «Յոսփառիկ» Հայաստան Թերթին մէջ կը հարցնէ թէ բառգիրքներ պէտք է գրել, թէ բառգիրքներ. Քանի որ, կ'ըսէ, գիրք բառը բայարմատ չէ, Գիրք բառը բայարմատ չէ, բայց, որովհետեւ բառը բարդուած է ստանց յօդակապի՝ պէտք է ենք զնել: Բառգիրքներ, եւ ոչ թէ բառգիրքներ: Բայց երբ ըսնք բառգիրք, ասոր յօդակապի պէտք է ըլլայ՝ բառգիրքներ, ուրիշ լաւ բառագիրքեր: Այսպէս ծովայնը պէտք է ըլլայ՝ ծովայնիներ, ծովի՝ ծովիներ եւն. Ենչպէս ան անանցով կ'ստանք անտերտ, անտերտ, անտերտ, անտերտ ու նմաները: — Քանի մը անգամ հանդիպեցայ գերեմամատուներ գրութեան. չ'ըլլար. այսպէս՝ գերեմամատու՝ զերգման տուող. կը հասկցուի ինչպէս պատասխանատուս՝ ներ. այլ պէտք է զնել գերեմամատուներ:

Ինչիկը շատ բարդ է, եւ ես մտազիր էի զրել մանրամասն, բայց խզտեցի լննուցիլ. Եւ կը կարծեմ թէ Պարսրիկն ըսածին պէս՝ որ պիտի զայ որ այս օրերը փտակեք: Արեւելերը այնքան պիտի ողորդ ենք որ գրականութիւնը, որ օր մը պիտի չ'անհանց մեր լեզուն, Գրականութեան ալ՝ զորներուն ալ զուրիները զնայ ուղիղ Պոլսեկանց բարբ կ'ը վանք: Արեւն բարով:

զամ է որ կը հանդիպիմ այս սխալին. մտածանելը՝ մտածած, հերմտածած կ'ըսենք արդէն, ինչու յուսած չըսէք, ինչպէս օտանելէն՝ օծած, քոստանելէն՝ քոսած, տեսանելէն՝ տեսած, մտանելէն՝ մտած, պագանելէն՝ պագած ըստած է...

Բայց Շրջիկս զիս նորէն ուրախացուց. «Շնորհքով մարդու մը մարջն ալ երբեք չ'անցնիր տէրտէր ըլլալ»։ Հիմա պիտի հարցնեմ «Ազգաբարձին՝ թէ ինչո՞ւ ինքը չի՞ հետեւիր Շրջիկին եւ չի՞ գրեթէ չ'ըսեր, այլ կը գրէ չքսեր (վերջ ուղիղը դրի փակագծի մէջ). այսպէս ուղիղ ձեւով գործածողներու բանակ մը կայ: Օր մը մեր բանաստեղծ Թէքէեան բարեկամին հետ զգուշորոշ մը ունեցայ այս ձեւին առթիւ, եւ հոն ուղիղ գրող անուններու տիգի մը շարեցի, ինչո՞ւ կ'ըսեմ «Ազգաբար» այս բարի սովորութեան չի՞ հետեւիր, ինչո՞ւ՞ ինք որ գովելի կերպով սրբագրեր է քաղիտեր եւ 15 տարիներէ ի վեր ուղիղ կը գրէ, ինչո՞ւ կ'ըսեմ հոս ալ չի՞ հետեւիր ուղիղին...»

Բայց հիմա պիտի ըսէ թէ նորէն գծէն դուրս ելար, եւ հակիթի մէջ մազ կը փնտռես... ասի ինչ կաս ունի վէճին հետ: Ունի, ունի, սիրելիս. այն ամէն ինչ՝ որ ուղղագրութեան կը վերաբերի՝ կայ ունի մեր վէճին հետ:

Դնենք «Ազգաբար» յի վերջին տողերը եւ փակենք:

«Բայց նորէն գոհ ենք ընդհանուր հաշուեկշռէն: Առանց ողջակէզ դառնալու, ղղուտը էր «սանկս փախցունք» մը ընել առ ձեզի եւ կարգաւ ձեր համով հոտով տողերը...»։ Քանի որ ատանկ է, փախցունք մըն ալ ասի:

Բայց միտքս բան մ'իսկաւ: «Ազգաբար» անուշ մը կը գանգատի, զինքը անուշ մը կ'ըսած ըլլալուս համար. բայց պէտք է գիտնայ, որ շատ մեծ յանցանք ունի, եւ ես իրաւունք ունեի՝ զինքը աւելի ուժով կ'ենլու, բայց նորէն չ'ընդհեցայ, այսինքն գիմեղեցի, որ թարգմանի մեղքըցայ:

«Ազգաբար» յիշելու է որ իր էջերուն մէջ օր մը ինչդի մը եղաւ «Շրջիկ» յի

«կերած մէկ ապուրին», «աստորդանուրեան» փորձանածին բառին շուրջ: Ըսի այդ առթիւ թէ ձեռքիս գործը լմնալէն վերջ՝ միտք ունիմ «Մի՛ գրէք, այլ գրեցէք» անուշով զիրք մը գրելու, եւ հոն է որ պիտի բացատրեմ այդ սխալը, եւն:

Ուրեմն ես հիմա միտք չունէի այդ գիրքը գրելու, բայց «Ազգաբար» այնքան զրեց մընք, մշտեց հրեց զիս, որ պարզապէս զինքը գոհացնելու համար ցանի մը բան գրեցի նախ «Ազգաբար» յի մէջ՝ տարբեր դիմակներու տակ, եւ յետոյ շարունակեցի «Բազմամէկ» յի մէջ ուրկէ առանձին ալ քաշուելով՝ ելաւ դուրս այդ գիրքը, որ զեռ շատ պիտի երկարէր, աւելի քան կրկինը, բայց սիրտս նեղուեցաւ, կտրեցի լմնուցի, նոյն իսկ «աստորդանուրեան» ին վրայ զեռ չգրած:

Ե՛ս ալ յանցաւոր եմ, պէտք չէի այդ գիրքը գրել, չ'արժեք մեր ազգին համար աշխատիլ. չ'արժեք որ օրն ի օրն տառապիս, այճ՝ սիրտ՝ միտք յոյճեցնես փճացնես այս ազգին համար...

«Ազգաբար» յանցաւոր, մենք յանցաւոր. երկուքնիս ալ գտանք պատիժնիս. «Ազգաբար» յի կողմէս, շատ անուշ մենք՝ ուրիշէն, հեթանոսաբար եւ անխրդնօրէն, եւ անիրաւ:

Բայց իրացնէ յանցաւոր էինք մենք եւ «Ազգաբար», ոչ:

Այդ գրելն մէջ՝ որ նախ յօդուած յօդուած երեցաւ «Բազմամէկ» ին մէջ՝ գրած եմ այլ եւ այլ սխալներու մասին: Բայց հրացանը աչքիս դրած՝ ըսած չունիմ, թէ՛ «է՛յ, ժողովուրդ, ինչ որ գրած եմ այս գրքիս մէջ՝ բոլոր պիտի ընդունիր, թէ ոչ՝ հիմա կը փաթէ»: Ասանկ բան ըսած չեմ. ո՞վ կ'ուզէ՞ կ'ընդունի, ո՞վ չ'ուզեմ, չ'ընդունիր: Բայց նոյն նման ոչ ոք իրաւունք ունի չուանը պուկիս դրած՝ քաշելու ինչդիլու զիս՝ որ իր վարկածը, իր թուիքը ընդունիմ:

Կրնայ այս ոք կամ այն համամիտ չըլլալ ինծի. կը գրէ, կը պատասխանուի, այսչափ, ան իր կարծիքը կը յայտնէ, եւ ալ իմինս, եւ կը լմնայ:

Ազնուական գրիչ մը Le Foyer-ի մէջ ընդունելով մեր ինչ ինչ ուղղութիւնները՝ քանի մը հատին ալ դէմ խօսեցան, պարզեց մարդը իր տեսութիւնը. ես ալ պատասխանեցի, պարզեցի իմ տեսութիւնս: Լիցայաւ: Մարդը չհլաւ թագաւորին ձիուն երեսս նայիլ չտուաւ, ձրի տեղ շնախատեց:

Բայց նորէն գոհ ըլլալու ենք ընդհանուր հաշուեկշռէն «Ազդարար»-ի բառերով: Le Foyer թերթը գրեց այդ գրքի մասին, եւ ի միջի այլոց բաւ. «... իր լեզուն սիրող Հայու մը համար վէպի մը պէս դիւրութեամբ կը կարդացուի, այնքան տաք, կենդանի, պատկերալից ու աշխոյժ ոճով մը գրուած է», են. են. (1 Մայիս 1930):

Իսկ բարձրաստիճան եկեղեցական մը՝ տաղանդաշատ եւ պատուական՝ իր մէկ զմայելի նամակին մէջ կը գրէ. «... կ'երթամ Երուսաղէմ, ուր վիշտն է որ այս անգամ կը ճաշէ կը տանի գիս, ինչպէս, կը հաւատամ, սիրտերը ամէն անոնց՝ որոնք կը ճանչնային ու կը սիրէին զինքը (Ողբացեալ Գուրեան Սրբազանին կ'ակնարկէ)... (ու հոս զմայելի էջ մը Հանգուցելոյն մասին), եւ ապա կը գրէ. «Իր կսկիծը կարծես թէ ամոքել ջանացի այսօր ընթերցումովը «Մի՛ գրէք... այլ գրեցէք...»-իդ...»

«Չէի կարդացած անոր յօդուածածե հրատարակութիւնը «Բազմավէպ»-ի մէջ... Այս պատճառաւ շատ աւելի հաճոյքով, քան ինչ որ պիտի կարենայի ունենալ եթէ հատուկտոր կարդացած ըլլայի, ու գրեթէ մէկ շունչով կարդայի օրն ի բուն:

«Կ'շնորհաւորեմ պայծառ, ուժեղ եւ ճշդադատ պատճառաբանութիւններդ, ուրոնց մէջ երեսան կու գայ բուն «հայկաբան» Հ. Արսէնը, այնպէս՝ ինչպէս Մխիթարեան երկու կէսերուն երկու մեծ համանունները վարժեցուցած էին զմեզ խորհիլ թէ ինչպիսի պէտք է լինել Մխիթարեան Հ. Արսէն մը, հայ լեզուի գիտութեան՝ ցերականութեան եւ հրահանգութեան հոսկի դաշտին մէջ, ուր հիմակ Գուրեանի կողմէն պտղիկը կամ անոր (Գուրեան Սրբազանին) սիրակոչած «պատիկ»ը

անոնց հետ հաւասար մեծութեան գիծի մը վրայ կ'կանգնի արդէն, Հայ լեզուի եւ Հայ դպրութեան փառքին եւ իր հայրենակիցներուն ալ պատուոյն համար:

«Ալբիք, Աստուած պահպանէ արեւդ, եւ ընդ միշտ դաւար պահէ զրիչը արդիւնալից: Հմտութիւն, ուսուցումի աւելն, հրապարակագրական խանդ եւ զուարթախոհանք, որուն մէջ պարտիզակեան պըսպըղիւններ կը շողան տեղ տեղ, կը խառնէք կամ կը հիւսէք այնքան ճարտարտօրէն, որ անկարելի է կարդալ այս գիրքը եւ անոր մէջ չսիրել ճշմարիտ հայկաբան վարժապետը»:

Մենք արդէն ըսինք բարձրաստիճան, մեծատաղանդ եւ անշիւ հոգեւորականին պէտք եղածը, եւ հիմա ընթերցողներէս պէտք է ներողութիւն խնդրեմ այդ տղերն հրատարակելուս համար, բան մը՝ զոր ուրիշ ոչ մէկ պարագայի պիտի ընէի, — թէ եւ մենք գիտենք թէ սրբան ազնուութենէ առթուած իմաստներ կան հոն, եւ թէ ինչ է մեր բուն արժանիքը, այսինքն շատ հեռու յայտնուածէն. անոնք աւելի քաջալեր մը կ'ըլլան ջանալու արժանաւարու անոնց...»

Այդ զովեստներուն մեծ մասը պէտք է տալ այն գրքին պատճառ եղողին, «Ազդարար»-ին. եւ այսպէս կը յուսամ որ թէ իր եւ թէ մեր այն գրքին մէկ յօդուածին պատճառած սրտցաւութիւնները կը փառատին, եւ «գոհ կ'ըլլանք ընդհանուր հաշուեկշռէն»:

Բայց կ'ըմպեմ զնելէ առաջ՝ երկու խօսք ունիմ «Շարժում»-ին: Անշուշտ մեր գիտնալիք բանը չէ թէ «Շարժում» եւ «Ազդարար» ինչ հայիւ ունին իրարու հետ: Բայց թէ «Շարժում» իշխանութիւն ունի մեր զէնքերով ուրիշը վերաւորելու, ո՛չ: Կըրնայ «Շարժում» քար ձգել «Ազդարար»-ի վրայ լեզուական տեսակէտով. ո՛չ. եթէ կ'ուզէ՝ պատրաստ եմ փաստով ցուցնել: Եթէ չ'ուզեր, թող մեր գրութիւնն արտասպելով չվերաւորէ ուրիշը: Չեմ թղլատեր:

Հ. Ա. ՂԱՅԻՅԱՆ